

Օ Գ Ե Զ Ա Խ Ն Շ Ե Մ Ս Ս Տ Ժ Ա Ղ Յ Ն

Օրերուն դէմ սա սձզոյն՝ նոյն խենքն է ան երազի,
Ու տեսլապատ նոյն տղան՝ որ բընարին վրայ իր նին
Ցոյը պայծառ զալիսին կը տաղերգէ վերստին,
Մինչ ներաշխարհն իր կ'ըլլայ ովկիան սիրոյ ու յոյզի . . . :

Օրերուն դէմ սա անփայլ, երազագեղ բարձունեմին
Տեսիլը դեռ կը մողէ լուսածարաւ իմ նոզին,
Ու հակառակ բազմաթիւ զիս ես մզող ոյժերուն
Դեռ կը ժայտիմ ես կեանմին ու իր անքիւ սէրերուն:

Օրերուն դէմ անարեն՝ ատելալառ, վատոզի
Եղբայրներուն դէմ չունիմ ես համահրանի, ժէն կամ ոխ,
Ներեն դժուար է թէւն՝ չմ մեղադրեր ո՛չ ոիի:

Համայնական սիրոյ կոյս ափուններէն լուսողող
Ի՞նչապէս սակայն հեռանալ, բողուլ նոզին որ մսի,
Օրերուն դէմ ևա սձզոյն՝ նոյն խենքն եմ ես երազի:

Ս Ե Բ Ը Կ Ե Ա Խ Ա Զ Ե Խ

Տէր, մի՛ բողուր որ պակսի ինձմէ ներս սէրը կեանմին,
Թող որ սիրեմ կեանմը ես, ու սիրեմ Քեզ ալ կրկին.
Թող որ սիրեմ ամէն ինչ զոր Գուն Տրիւր մարդերուն,
Իբրև ըընունք ու վայել, իբրև աննառ օրհնութիւն . . . :

Մարդերն չար, դիպուածն կոյր, ճակատազրի ձեռքն անզուր,
Հարուածներով իրենց բիրս ու խոցերով արիւնոս,
Թող չմարեն իմ յոյսերս ու բող չընեն ճամբաս մուր,
Այլ լոյսերու մէջէն ես զամ Գերազոյն Լոյսիդ մօս:

Ու բող յորդի ինձմէ ներս սէրը կեանմին, մարդերուն,
Քեզմէ Տրուած, Քեզմով զոյ բոլոր բարի բաներուն,
Ու էն դժուարն մանաւանդ՝ սէրը հանդէալ թշնամոյն:

Զի կրակին մէջ սիրոյ կը հալին ժէն ու նախանձ,
Կը նահանջէ կորակոր՝ ատելութեան կիրքն անսանձ,
Ու իր պայծառ լոյսին մէջ կը յայտնուիս Գուն, Ասուած:

Գ. Ճ Ա Ր Տ Ս Ա Ր